

ՎԵՐՋԱԲԱՆ ՀԱՆԴԻՍՈՒՆ

ԳԱՐՆ .

Ձայն քաղցրալուր ահա կոչէ
 Ի հայրենին դառնալ մեզ յարկ
 Եւ յերջանկացն յայտ տեղւոյն,
 Ո՛վ բարեկամք, մեկնել է հարկ :

ՈՄՆ Ի ԳԱՐՈՒԷՆ .

Եւ առ իմէ՞ մեկնել իցէ
 Յերջանկաբնակ յայտ տեղւոյն :

ԳԱՐՆ .

Մեկնել, այո, մեկնել հարկ է
 Յերջանկաբնակ յայտմ'ի յարկէ :

ՈՄՆ .

Մի սիրաւոր մօր ձայնն իցէ
 Որ քաղցրալուր մեզ գողցիցէ :

ԱՅԼ ՈՒՔ .

Ձայն է, այո, մօր սիրաւոր
 Որ հայրենեաց կոչէ 'ի ծիր :

ԳԱՐՆ .

Ո՛վ բարեկամք, մեկնել հարկ է
 Յերջանկաբնակ յայտմ'ի յարկէ :
 Ողջամբ կացջիւք, ահա մեկնիմք,
 Այլ ոչ 'ի սպառ, դարձեալ զօգիմք :
 Կեցցեն արդ, կեցցեն
 Պարապք, մի անցցեն .
 Կեցցեն այս աւուրք
 Առ 'ի մեր հաճոյք .
 Ողջամբ կացջիւք դուք
 Աստէն գիտուածիւք .
 Վախճան ձեր աւուրց
 Հասանէ այգուց :
 Կեցցեն արդ Պարապք,
 Ո՛վ քաղցր ապագայք,
 Մեզ կեցցեն Պարապք :

ՈՄԱՆՔ .

Փառք յաճախ զարթուցին 'ի սիրտ մեր
 Կախանձ վատ, մախացող դառն ըզհեռ .
 Այլ առ մեզ և ոտիւք եղբարք են,
 Եւ պարտեալքն յաղթողաց գիրկն ածեն :
 Կեցցեն արդ, կեցցեն
 Պարապք, մի անցցեն .
 Կեցցեն այս աւուրք
 Առ 'ի մեր հաճոյք .
 Ողջամբ կացջիւք դուք
 Աստէն գիտուածիւք .
 Վախճան ձեր աւուրց
 Հասանէ այգուց :
 Կեցցեն արդ Պարապք,
 Ո՛վ քաղցր ապագայք,
 Մեզ կեցցեն Պարապք :

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

ՂԵԿԵՏԵՐ ամսուն մէջ երկրագործին ու
 պարտեղպանին ընելէք :

Եւ ամսուան օրերը՝ որ տարւոյն
 վերջինն է, խիստ կարճ են, ձմե-
 ռուան սառույցներն ալ մեծ արգելք
 են երկրագործին, բայց տնական գործ-
 քերը արտաքիններուն տեղը կրնան
 բռնել . և ասոնց գլխաւորն է կեն-
 դանիներու հոգը :

Կենդանեաց վրայ ընելու հոգերը
 ասոնք են : Ոտքերնուն տակը առատ
 յարգ տարածելու է, և որչափ կա-
 րելի է՝ տաք ու չոր պահելու է իրենց
 ախոռը . բայց ան եղներուն ախոռը
 որ բոլոր ձմեռը պիտի աշխատեցնես,
 նայէ որ շատ տաք չըլլայ : Դնելու
 կովերուն վրայ մեծ հոգ ունենալու է
 ծնելէն առաջ ու ետքը . ոչխարին
 ծնելու ժամանակը որչափ որ մօտե-
 նայ՝ այնչափ աւելի աղէկ կերակուր
 տալու է : Հաւնոցները ու աղաւնոց-
 ները երբոր ձիւնով ու սառով կը-
 ծածկուին՝ պէտք է ներսը գոց ամա-
 նով տաք ջուր դնել, որպէս զի ցրտէն
 չջարդուին :

Երկրագործը աղէկ օդեր ունենա-
 լուն պէս պէտք է նայի որ արտերուն
 հողին մէջ լճի տիղմ ու կաւ խառնէ .
 չոր ու մամուռ պատած հողերուն
 վրայ փոշի դարձած կիր տարածելու
 է . կաւոտ հողերը հերկէ, փոսերն
 ու ջրանցքները բանայ, և որչափ որ
 կրնայ՝ նայի որ ջրերը աս դիւ ան դին
 լիճ՝ դարձած չմնան : Զիթապտուղ-
 ները աս ամսուս մէջ քաղելու է .
 վասն զի թէ որ ինչուան դարուն ծա-
 ւին վրայ մնան, եղը աղէկ չըլլար :
 Բարեխառն օդերուն խնձորի ու տան-
 ձի ծառերը կրնան յօտուիլ, պտղա-
 տու ծառեր տնկուիլ ու տաք տե-
 ղուանք ընդեղէններ ցանուիլ :


Եւ աղիկ պահողը պիտի նայի որ
 բոյսերը ցրտէն պաշտպանէ . և թէ
 որ անոնց ջուր պէտք ըլլայ տալ նէ՝

տաք օր պիտի ընտրէ, կամ գոնէ ա-
ռաւօտները տայ . պարտէզներուն
հողերը դարձնէ ու պարարտացնէ,

և գարնանային ծաղիկներուն ածու-
ներն ու ծաղկանոցները պատրաստէ :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ



ԲԵՌԵԿԵՓԻ այլը :

ԵՐՈՒՍԱՂԻՄԻՆ ետքը հրէաստա-
նի մէջ քրիստոնէից մեծ ուխտատե-
ղին Բեթղէհէմ քաղաքն է . որովհե-
տեւ Վրիստոս հոն ծնաւ : Հին ատենը
աս քաղաքիս ու քովի տեղերուն անու-
նը Եփրաթա կամ Եփրաթ ալ կը
սուեիր, որ բարեբեր ըսել է . և իրաւ-
ցընէ ինչուան հիմա բոլոր շրջակայքը
հովիտներով ու բլուրներով զարդա-
րուած է, և աղէկ եղջիւր՝ խաղող ու
ձիթապտուղ կը բերէ : Յայտնի է որ
Դաւիթ մարգարէն ու իր նախնիքը
աս քաղաքիս ըլլալով՝ Բեթղէհէմը
քաղաք Դաւիթի ալ ըսուած է :

Հիմա Բեթղէհէմի բնակիչները

2000 հոգիի չափ կը համրուին, և են
յոյն, հայ, լատին ու տաճիկ, Յոպ-
պէի կամ Եփրայի փաշային իշխա-
նութեան տակը . բայց ամէնքն ալ
անվախ ու համարձակ կերպ մը ու-
նին . և իրենց մեծ առուտունն է՝
խաչեր ու օրհնարաններ շինել և ուխ-
տաւորներուն ծախել : Սուրբ Եփ-
տուածածնայ եկեղեցին Վրիստոսի
ծնած այրին վրայ շինած է խաչաձև .
չորս կարգի վրայ քառասունըութը
հատ սիւն կայ մէջը՝ կարմիր մարմա-
րիոնէ՝ 18 ոտնաչափ բարձրութեամբ .
փայտաշէն ձեղունը՝ իբանանու մայ-
րերով շինուած է կրսեն . տեղ տեղ